

կաներուն հետ վերաբերութիւն մը ու նին, պէտք է որ նախ բառամէնթին մէջ խօսուի . իսկ մաքսի կամ հարկի վերաբերեալ առաջարկութիւնները հասարակաց ատեանին մէջ նախ կրիստուի . ու մեծ ատեանը կամ պէտք է ամբողջ ընդունի կամ ամբողջ ու բոլորին մերժէ, որով չիրնար ըստ մասին ընդունիլ, կամ ըստ մասին մերժել :

Երբոր առաջարկութիւն մը (այսինքն պիլ) հասարակաց օգտի համար է յառաջ քան զհաստատուիլ իրեք անգամ կը կարդացուի . նախ երկու այլ և այլ անգամ կը կարդացուի, ու ամէն անգամուն կարդալէն վերջը հասարակաց ատեանին գահերէցը՝ որ ատենախօս կ'ըսուի, առաջարկութեան մէկ մասը խորհրդի կը մատուցանէ՝ քննելու համար թէ արդեօք ան առաջարկութեան վրայ պէտք է մտածել թէ չէ մէկ դի թողութինդիրը . թէ որ երկու անգամ ալ առաջարկութիւնը ընդունելի ըլլայ՝ ան ատեն խորհրդ մասնաւոր ժողովքի մը կը յանձնուի . իսկ թէ որ խիստ մեծ ըլլայ խնդիրը՝ ան ատեն բոլոր ատեանը մէկ տեղ կը մտածէ . երբոր խնդրոյն քննութիւնը լմննայ՝ ան ատեն ատեանը կ'որոշէ առաջարկութիւնը ամէն մասը զատ զատ . ու նորէն երրորդ անգամ մ'ալ կը կարդացուի առաջարկութիւնը, և բոլոր խնդրոյն վրայ նորէն քուեարկութիւն մը կ'ըլլուի : Ի՞յապէս ոճով առաջարկութիւնը որոշուելէն վերջը, բառամէնթին այսինքն ըուաերու մեծ ատեանին կ'առաջարկուի, ուր որ մի և նոյն կանոնով կը քննուի առաջարկութիւնը : Ոյէ որ առաջարկութիւնը մերժուի մեծ ատենէն և հարկ ալ ըլլայ նոր որոշմունք մը ընելու, ան ատեն երկու ատեաններէն մասնաւոր որոշուած անձինք նորէն խորհրդ քննելով դժուարութիւնները կը պարզեն :

Վոր թագաւորի մը աթունստելու ատենը թէ որ թագաւորը պահանջուած տարիքը չունի, ան ատեն առջի բառամէնթը իրեք տարի ալ կը տեսէ ինչուան որ 'ի չափ համնի . ուրիշ բան է թէ որ խնամակալը իր խորհրդականներովը ու-

զենայ եղծանել զբառամէնթը : Վոր չափահան թագաւորի մը ընսրութենէն վերջը վեց ամիս ալ կրնայ բառամէնթը տեսել, թէպէտ և թագաւորը քան զան յառաջ ալ կրնայ լուծել :

Ոյագաւորին մեռնելէն վերջը անյա պաղբառամէնթը կը հաւաքուի . բայց թէ որ բառամէնթը լուծուած ըլլայ, ան ատեն վերջի բառամէնթը մէկէն Ուկսդմինսդր կը ժողովուի թագաւորական պալատը :

Վորէպէտ հարկաւոր է որ ամէն տարի գոնէ անգամ մը հաւաքուի բառամէնթը . վասն զի բաց 'ի ուրիշ օրինադրութեան կարեւորութենէն, պէտք է որ որոշեն ինչ ծախք պիտի ըլլուի յաջորդ տարին, որուն Պէտքէդէ կ'ըսեն :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՍԿԶԲՈՒՆՔ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ

Դաս Դ . Մարմնոց կիզման վրայ :

ԼԻՉՈՒՄՆ ' կ'ըսուի մարմնոց թը թուածնի հետ միանալը, և ան մարմիններն որ աս յատկութիւնս ունին կիզմանելի՝ կ'ըսուին : Լուածները կիզումն ըստով մարմնոյ մը վառիլը, այսինքն լցոն կ'երմութիւն հանելը կ'իմանային . բայց ոչ աս բանիս պատճառները կրնային տալ, և ոչ անկեց առաջ եկած երևոյթները մեկնել . Խակ հիմա բնալուծօրէն կրնայ մարմին մը կիզուլ առանց լցոս կամ ծերմութիւն հանելու . զոր օրինակ մարմնոց փոտութիւնը՝ կիզելէն առաջ կուգայ, այսինքն թթուածնի հետ միանալէն, որուն խմորումն կ'ըսենք, որ թէպէտ ծերմութիւն կ'ունենայ՝ բայց լցոս չհաներ . երկրորդ փոսփորը շփուելով թթուածնի հետ կը միանայ ու կիզի, ու առանց ծերմութեան միայն լցոս կը հանէ . երրորդ երկաթն և ուրիշ մետաղները բաց օդի մէջ կենալով թը

թուածնի հետ կը միանան ու կիզին ,
որուն ժանգոտիլ կ'ըսենք , բայց ոչ լսու
կը հանեն և ոչ ջերմութիւն :

Պոյլանգղիացի բնալոյծը առջինը ե-
ղաւ որ ցցուց թէ առանց օդոյ մարմին
մը չկրնար վառիլ , և օդ չեղած տեղը
վառածն ալ կը մարի : Բայց իրեն գիւ-
տը ինչուան | ավուազիկի ատենը ան-
գործ մնաց . և ասոր փորձերովը միայն
յայտնի եղաւ թէ մարմին մը այրելու
համար պէտք է որ թթուածին կազը
անոր այրելի մասանցը հետ միանայ .
ուստի մեր վառարաններուն մէջի կրա-
կը առաջ կու գայ թթուածնին փայ-
տին այրելի մասանցը հետ միանալէն .
մեր մոմերուն կանթեղներուն բոցը ա-
ռաջ կու գայ նոյնպէս մոմին ճարպին
ու ձէթին թթուածնի հետ վառելէն ,
ջուրը կը ձեանայ ջրածնին կիզմանէն ,
ինչպէս ածխային թթուն ալ առաջ
կու գայ ածխին կիզմանէն , ծծմբական
թթուն ալ ծծումբին կիզմանէն , և այնու
| երջապէս աս ամէնքը | ավուազիկի
դրած մէկ օրէնքէն առաջ կու գան :

Ենթարկութական բաղադրութեամբ ջեր-
մութիւն է գոյանայ . | նչուան աս օրերս
բնալոյծներէն շատը կը համարին թէ
մարմնոց կիզումը թթուածնին ուրիշ
մարմնոյ մը հետ միանալէն առաջ կու-
գայ . իրաւ աս կարծիքս ուղիղ է , բայց
պէտք է զիտնալ որ թթուածին չեղած
բաղադրութեանց մէջ ալ կիզումն կ'ըլ-
լայ , այսինքն լուսոյ և ջերմութեան ար-
տադրութիւն . զոր օրինակ երբոր կե-
րակրին աղէն ելած կանաչագոյն կազին
(քըր) մէջ , տաքցուցած երկաթ թել
մը բռնես , ան կազին հետ միանալով՝
սաստիկ ջերմութիւն կը գոյանայ ին-
չուան երկաթը կը սկսի այրել , որպէս
թէ թթուածնի մէջ եղած ըլլար : | ս
փորձերէս աս սկզբունքը հաստատուե-
ցաւ թէ ուրեմն ամէն բնալուծական
բաղադրութեամբ ջերմութիւն կը գոյա-
նայ . աս տարբերութեամբ որ եթէ
նիւթերը կամաց կամաց բաղադրութիւն
ջերմութիւնն ալ անզգալի կերպով կ'ա-
ւելայ , իսկ թէ շուտով՝ ջերմութիւնն
ալ սաստիկ կ'ըլլայ : | Ջերմութիւնը եր-

բեմն շատ նուազ կ'ըլլայ , և կ'ըսուի ա-
ղօտ ջերմութիւն , ինչպէս կիրը ջրով
մարելու ժամանակ . իսկ սաստիկ ջեր-
մութիւնը քիչ շատ լուսոյ հետ միա-
ցեալ կ'ըլլայ :

Ի՞ոցի Հրայ . | Ռուանց կազի բոց չըլլար .
անոր համար է որ հասուն ածուխը բոց
չաներ . իսկ փայտը տաքնալուն պէս
կը լուծուի և տեսակ մը դիւրավառ
կազ (ջրածին ածխաւորեալ) կ'արձը-
կէ , որ կը բռնկի ու բոց կը հանէ :

| Ճխաւորեալ ջրածինը | ինչպէս ա-
նունէն ալ կ'երևնայ՝ ջրածնէ ու ածխէ
բաղադրած է . ասիկայ հիմա | յւրոպայ
գրեթէ ամէն կողմերը ճրագի տեղ կը
վառեն իրեն լուսին պայծառութեանը
համար . ուստի կ'արժէ որ քիչ մը ընդ-
արձակ տեղեկութիւն տանք :

| ուստարաւեան կազ . | 1786էն առջի
անգամ | ըպոն անունով Պաղղիացի
ճարտարապետը մտածեց որ գոց ամանի
մը մէջ 4 կամ 500° ջերմութեամբ տաք-
ցուցած փայտէն ելած կազը կրնայ վա-
ռելու գործածուիլ . ետքը ցցուցնաև թէ
փայտին տեղը հանքային ածուխ գործ-
ածելը ալ շահաւոր է : Բայց աս բա-
նիս փորձը առջի անգամուն 1806էն
| ըրտոչ անունով անգղիացի մը ըրաւ ,
և անուանի Ուոթին գործարանները
ասովլ լուսաւորեց . և ան ատենէն անու-
նը անգղիարէն կազ լրայ՝ ըսուեցաւ , և
գործածութիւնը բոլոր յարոպայի քա-
ղաքները տարածուեցաւ :

| ս կազին բաղադրութիւնն ըլլալով
ածխաւորեալ ջրածին , ան ամէն նիւ-
թերն որոնց մէջ յարմար չափով կը դը-
տուին ջրածինն ու ածուխը՝ կրնան աս
բանիս գործածուիլ . ինչպէս են աղտոտ
եղերը , ճարպերը , խէժերը , ու ևս ա-
ռաւել հանքածուխը , որ ձիւթովլ խառ-
նուած ածուխ է :

| ինելան կէրպ . | նչպէս որ ըսինք
աս բանիս համար աւելի հանքածուխը
կը գործածուի , որ թափցու անօթնե-

1 Hydrogène carbonéին ածխաւորեալ ըսինք ,
վասն զի աւելի carbure կը գործածուի և նոյն
նշանակութիւնը ունի :

2 Անգլ . Gas light (լուսայի) .

րու մէջ կը դնեն ու սաստիկ կը տաք-
ցրնեն . անկէց ելած կազը խողովակնե-
րով կ'երթայ ծեծած երկրթէ ընդու-
նարանի մը տակ կը լեցուի , որ գլխիվար
դարձած խալիին կը նմանի ու ջրովլե-
ցուն մեծ օդապահ գուռի վրայ հանգ-
շած է . ան ընդունարանէն ալ այլեայլ
խողովակներով ուզած տեղուանք կը
հաղորդուի : — Իսկ ան տաքցուցած ա-
ծուխին մէջ ամենեւին կազ չմնալով հա-
սարակ ածուխի կարգ կ'անցնի ու մէյմն
ալ բոց հանելով չըռընկիր : — Իսյց
ածխին ելած ածխաւորեալ ջրածին
կազն ալ զուտ ու մաքուր չըլլար , հապա
կան նաև մէջը ածխային թթու , ած-
խի թթուիկ¹ (որ ածխային թթուէն
քիչ թթուածին ունենալովը միայն կը
զանազանի) աւշակ² ու ծծմբաւորեալ
ջրածին³ . աս վերջի կազը ջրածնէ
ու ծծումբէ բաղադրեալ ըլլալուն շատ
հոտած է , աւշակին հոտն ալ խիստ
սուր է : Ուստի որպէս զի աս գարշա-
հոտ ու վնասակար նիւթերն երթան ,
ու վառելու արգելք չըլլան , պէտք է
ածխաւորեալ ջրածինը վառելէն առաջ
զուել : Ի՞ս բանիս համար ընդունարա-
նին մէջ ժողվելէն առաջ⁴ երկու տե-
սակ զոտող հեղուկներէ կ'անցընեն կա-
զը . առջինը ջրովլիառնած լցծ կիր է ,
որ ածխային թթուն ու ծծմբաւորեալ
ջրածինը կը ծծէ . իսկ երկրորդը քիչ
մը ծծմբային թթուով խառնած ջուր
է՝ որ աւշակը իրեն կը քաշէ , և կ'ըլլայ
ծծմբուտ աւշակի¹ : Իսյց սակայն աս
գիւտերովլալ եթէ կազը աղէկ մը չը-
զոտուի՝ սուր հոտ մը կ'ունենայ մանա-
ւանդ երբ չվառած ատենը ծորակներէն
կը փախչի :

Ի՞ծխաւորեալ ջրածինը վառելու խո-
ղովակներուն քիթը անանկ շինուած
պիտի ըլլայ , որ ամէն կողմէն օդին թթ-
ուածնին հետ հաղորդակցութիւն
ունենայ . ասովլ բոցը շատ աւելի պայ-
ծառ կ'ըլլայ . վառած ատենը նախ ջրա-

ծինը կը բուրնկի և ածուխի մասունքը
անտեսանելի փոշիի պէս կ'ի յնան բոցին
վրայ , և վառած ջրածնին սաստիկ տա-
քութեամբ պայծառ կը բուրնկին , ասկէց
է իրեն . բոցին ալ աչք առնող պայծա-
ռութիւնը . նոյն ատեն ածուխն ալ միա-
նալով օդին թթուածնին հետ ածխային
թթու կը դառնայ : Իսկ թէ իրացընէ
բոցին պայծառութիւնը ածխին փոշիէն
է , դիւրին է իմանալը . վասն զի երբ
զուտ ջրածինը կը վասես , կը տեսնես
որ թէ պէտք բոցին ջերմութիւնը քիչ
տարբերութիւն ունի լուսաւորութեան
կազի տաքութիւնէն , բայց անոր լցուր ա-
սոր համեմատութեամբ շատ նուազ է :

Ի՞ս ալ դիտելու է որ աս կազը չգոր-
ծածուիր ան խանութներուն մէջ ուր
որ փափուկ գոյներով կտաւեղէններ ու
մետաքսեղէններ կը ծախուին . վասն
զի անկարելի ըլլալով աս կազը բոլոր-
վին զտել՝ մէջի մնացած ծծմբաւորեալ
ջրածինը ան գոյները կրնայ եղծանել .
Որովհետեւ ծծմբաւորեալ ջրածինը
վառելու ատեն , իր ջրածին մասը օդին
թթուածնին հետ միանալով ջուր կը
ձեանայ , ինչպէս որ դիտենք , ծծումբն
ալ նոյնպէս թթուածնին հետ միանա-
լով կը ձեանայ ան խողուկ ու հազ պատ-
ճառող կազը որ կ'ըսուի ծծմբական թթ-
ու , որն որ կարգէ դուրս զօրութիւն
մը ունի որ և իցէ գոյն եղծանելու , ա-
նանկ որ բուրդ ու մետաքս ճերմիցը-
նելու կը գործածուի . ասկէց յայտ է
ուրեմն որ թէ պէտքիչ քանակութեամբ
ալ ըլլայ , բայց բաւական է կերպաննե-
րու նուրբ գոյները թափել տալու : (Ե՞-
ծըմբաւորեալ ջրածինը մեծ ձողութիւն
ունի նաև պիսմութի հետ , որուն հետ
միանալով ամենասե գոյն մը կ'ըլլայ .
ասկէց երբեմն պատահած է որ կա-
զով լուսաւորուած սրահի մէջ բազմու-
թիւն լեցուելով , ոմանց երեւը սեցել
է . որովհետեւ սնգոյր քսած են եղեր :
— Ինչու . վասն զի Ճերմակ սնգոյրին
կամ սպիտակին բաղադրութեան մէջ
պիսմութ կը մանէ : Ի՞ս տեսակ ծիծա-

1 Գլ . Oxide de carbone.

2 Գլ . Ammoniaque.

3 Գլ . Hydrogène sulfuré.

4 Գլ . Sulfate d'ammoniaque.

1 Գլ . Acide sulfureux.

ղական դիպուած մը պատահեցաւ երկու իրեք տարի առաջ Փարիզու բնալուծական գործարաններէն մէկուն մէջ :

Ինչպէս որ ըսինք փայտի ու հանքածխոյ բոցը ուրիշ բան չէ՝ բայց վառած ածխաւորեալ ջրածին, որ նոյն մարմնոց լուծուելովը առաջ կու գայ : || Ամերու կանթեղներու լոյսն ալ նոյն բանն է, որ առաջ կու գայ իւղային մասանց տաքութեամբ հալելէն, որ պատրոյգէն վեր կ'ելլէ . զոր օրինակ թէ որ վառած ծծմբառ մը մօտեցընեմ մոմին պատրոյգին, բնչ կ'ըլլայ : — Պատրոյգին վրայ եղած մոմին մասունքը կը լուծուի՝ որովքի մը կազ կը ձեանայ . ասիկայ ծծմբառին կրակովը տաքնալով կը միանայ օդին թթուածնին հետ . աս բաղադրութենէն կ'ելլէ բոցը . նոյն բոցը իրեն ջերմութիւնը կը հազրարդէ պատրոյգին, անկէց ալ մոմին մասանցը . անոնք ալ հետզէտէ հալելով վեր կ'ելլէն ու կազ ձեանալով կը բռընկին . այսպէս բոցը կը շարունակէ ինչուան որ իւղային մասունքը լումբնայ կամ փչելով մարես : — Ի՞նպէս մը կ'երևնայ որ փչելով բոցին վրայ թթուածնինը շատնալով, փոխանակ մարելու աւելի պէտք էր բռընկիլ . ասիկայ իրաւ այնպէս կ'ըլլար թէ որ օդը՝ մանաւանդ թէ անկէց առաջ եկած հովը խիստ շատ ըըլլար . բայց աս օդը սաստիկ շուտ անցնելուն համար կազին բռընկելու համար հարկաւոր եղած ջերմութիւնը կ'առնու կը տանի, անով բոցն ալ կը մարի :

Ի՞այց ժարծարծ' . Ի՞այց թէ որ փոխանակ բերնով փչելու, ծայրը բարակ ծակ մը ունեցող եղէգով մը փչես բոցին վրայ, ելած օդը անմիջապէս պատրոյգէն ելած կազին վրայ ազդելով՝ բոցը աւելի կարծարծէ . անոր համար աս եղէգը բոցարծարծ կ'ըսուի, որ շատ արուեստներու մէջ կը գործածուի, մանաւանդ բնալուծութեան, ոսկերչութեան և հանքաբանական արուեստից մէջ :

Ի՞ս բոցարծարծ եղէգը թէպէտ և շատ ջերմութիւն կարտազրէ ըսինք,

բայց շատ մարմիններ կան որ ոչ ասովե ոչ ալ սարսափելի հալոցներու մէջ կը հալին . բայց սակայն անոնց յատկութիւններն իմանալու համար զանոնք հալեցընելլը հարկաւոր ըլլալով, բնչընելու է : Ի՞ս բանիս համար ջրածնի բոցարծարծը կը գործածուի որուն բնալուծական փուք կ'ըսենք :

Ի՞սիկայ մեծկակ փամփուշտ մըն է, որուն մէջ կը լեցուի 1 մաս թթուածին և 2 մաս ջրածին . զոր օրինակ ըսենք 1 լիտր առջինէն, 2 լիտր ետքինէն . աս փամփուշտին բերանը բարակ ծակով փող մը պէտք է ըլլայ, հանդերձ իրեն ծորակովը, որ ուզած ատենդ կը բանաս ու փամփուշտը սեղմելով կազը դուրս կը սկսի վազել ու կրակ մը ցցուցածիդ պէս սաստիկ ջերմութեամբ կը վառի . անանկ որ ասովէ թէ միայն փլաթինը, հապա նաև կարծր յախճապակին, կոպիճը, կիրը, գայլախազն ու զուտ աւազը, և ուրիշ ամենակարծր նիւթերը կը հալին : Ի՞այց աս բանս շատ զգուշութեան կարօտ է . վասն զի եթէ դժբաղդութեամբ պզտի կայծ մը իյնայ ան երկու կազերուն բաղադրութեանը մէջը, մէկէն 'ի մէկ ջրածինն ու թթուածինը կը բռընկին, ու սարսափելի որոտման ձայնով փուքը կը տոր կտոր կ'ընեն, որով անխոհեմ փորձառուն կը վիրաւորուի ու ինչուան կը մեռնի ալ : — Ի՞այց հիմա հետաքրքրութիւնդ կու գայ հարցընելու թէ հապա բնչպէս կ'ըլլայ որ փուքին ծայրի վառած բոցը ներս չմններ : — Ի՞ս բանս անշուշտ կը պատահէր՝ թէ որ փողին ներաի կողմը մէկմէկէ հեռու մետաղեայ հիւսկէն՝ ըսուածը դրած ըըլլար : — Ի՞այց աս հարցմանդ պատախանը, և թէ ինչ ըսելէ հիւսկէն մետաղեայ ու ինչ բանի կը գործածուի, գալ դասին մէջ կ'ուզեմ խօսիլ . որովհետեւ արդէն աս դասին մէջ ալ միտք պահելու բաները շատ են :

1. Գլ. Toile métallique.